

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

«Զի որպէս անհնագանդութեամբ միոյն մարդոյ՝ մեղաւորք բազում եղեն, նոյնպէս եւ հնագանդութեամբ միոյն՝ արդարք բազումք եղիցին»: (Հոռվմայեցիս Ե:19)

Վայրկեանի մը համար թեւ տուե՞ք ձեր երեւակայութեան, եւ ձեր միտքերուն մէջ ստեղծեցէք ա'յն դրախտը զոր պիտի ուզէիք տեսնել: Գեղեցիկ ու չինչ կապոյտ երկինք մը, փարթամ կանաչութեամբ ծածկուած բարձրաբերձ լեռներ, առանց ծիւնի, հանելի գարնանային օդ, ճոխ բուսականութիւն ու մարդահասակ սէզ, ծառեր եւ երփներանգ ծաղիկներ, զուզալ եւ բաղցր վազող ջուրեր, գունագեղ ու բաղցրաճայն բոչուններ, մինչ անդին գառնուկն ու առիւծը իրար հետ անմեղ խաղի բոնուած, եւ վերջապէս ժիշ մը հետուն՝ մեր նախահայրն ու նախամայրը ձեռք-ձեռքի տուած անհոգ ու զուարք կ'ուսումնասիրեն բնուրիւնն ու կը սիանչանան Աստուծոյ իրենց յատկացուցած այդ բնակավայրին վրայ: Մօսաւորապէս այս պիտի ըլլար իմ տեսնել ուզած դրախտս, անշուշտ երր այդ օրը հասնի, եւ եթէ Հայր Աստուած զիս արժանացնէ ատոր տեսութեան:

Ու այդ տեսարանին յափշտակութեանը մէջ, յանկարծ, մեր նախամայրը՝ Եւա, վայրկեանի մը համար առանձին ձգելով իր կողակիցը՝ Ադամը, կը մօտենայ գեղեցիկ եւ պտղատու ծառի մը, որ գիտութեան ծառն էր - եւ որուն մօտենալն անգամ արգիլուած էր - ու կախարդուած անոր տեսէն ու բոյրէն, կը փրցնէ հատ մը անոր պտուղէն եւ ուտելով կը մօտենայ Ադամի ու մնացածը կու տայ անոր, որ իր կարգին հազիւ համտեսած դրախտային այդ պտուղը, երկուքն ալ միաժամանակ կ'անդրադառնան որ սիսալ մը գործած են, եւ կը փորձեն պահութիլ: Հայր Աստուած

գիտնալով թէ նախաստեղ ծը դէմ գացած էր իր պատուէրին, հարց կու տայ անոնց թէ ինչո՞ւ զանցառու եղած էին իր հրամանին, որուն Ադամի պատասխանը կ'ըլլայ.

- Մարդ ենք, սիալեցանք:

Եւ այդ օրուընէ ասդին, բոլոր անոնք՝ որոնք սիսալ մը կամ յանցանք մը գործած են, իրենց չժմեղանքի եւ ինքնապաշտպանութեան վերջին բառերը եղած են, «Մարդ ենք, սիալեցանք»: Այլեւս ընթացիկ դարձած բառեր, որոնցմով կը փորձենք մենք զմեզ արդարացնել, պարտկելու համար մեր բերացումները, մոռացկոտութիւնը, անհոգութիւնը եւ կամ անպատրաստ գտնուիլը կեանքի անակնկալներուն դէմ, բառեր՝ որոնք մէկ կող մէն խոստովանութիւն մըն են թէ մենք միշտ հակամէտ ենք սիսալելու, սայթափելու, մեղանչելու, սիսալ հաշուարկումներ ընելու, ու միւս կողմէն ալ ընդունելու մեր անկատարելիութիւնը: Բայց եւ այնպէս, այդ միեւնոյն բառերը կարելի է առնել իբր խոստում մը, որ մենք միշտ պիտի գտնուինք նոյն սիսալները կրկնելու տրամադրութեան մէջ «վերջապէս» չէ՞ որ, «Մենք մարդ ենք եւ սիսալական...»:

Բայց եթէ պատահի որ մենք վիրաւորենք իրար, մեր ընտանիքի անդամներէն կամ սիրելիներէն մին, եւ որոշենք անդրադառնալ մեր սիսալին, եւ կամ երբ մենք զմեզ հեռացնենք մեր Արարիչէն եւ կամ անողոքարար փեացնենք իր ստեղծագործութիւնը, արդեօֆ պարզ ու անհոգ ձեւով ըսուած, «Մարդ ենք եւ սիսալեցանք» խոսքը, բաւարար

արդարացում պիտի նկատուի<sup>օ</sup>: Մեր ընտրութիւնները հեռու պիտի ըլլա՞ն ճշգրտութենէ եւ մեր արարքները ենթակայ կասկածի մեր յետին նպատակի մասին: Ուրեմն այդպէսով մենի պիտի ակնկալենք որ մեղքն ու Աստուծմէ հեռանալը այլեւս անբաժան մէկ մասնիկը կը կազմեն մեր կեաներուն, բանի որ «Մարդ ենք ու սիալական», եւ ուրեմն ... պիտի չհասնինք կատարելութեան: Եւ ի վերջոյ ինչպէ՞ս պիտի կարենանք ուրիշներու վստահութիւնը ունենալ մեր անձին եւ իրար հանդէպ. երբ անոնք գիտենք թէ մենք «սովորական մահկանացուներ ենք» եւ հետեւարար... «սիալական»:

Անկանած ձեւ մը կայ վստահելու մենի մեզի ու նաև իրարու, սակայն ո՞չ անպայմանօրէն որովհետեւ մարդկային են մեր արարքները: Մենք լոկ արարածներ չենք, այլ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի միջոցաւ մաս կը կազմենք երկնաւոր Հօր աստուածային կեանեին ու ընտանիքին, որովհետեւ Աստուածաշունչը յստակ կերպով կ'ըսէ թէ Աստուած Մարդը ստեղծեց իր պատկերին համաձայն, սակայն Մարդը ի՞նք էր որ եղծանեց այդ պատկերը, շնորհիւ իրեն տրուած ինչնիշխանութեան եւ ազատ կամֆին, ընտրելու բարին կամ չարը:

Այսու ամենայնիւ Մեծ Պահոց Բ Կիրակին կու գայ մեզի անգամ մը եւս յիշեցնելու Ադամի եւ Եւայի անհնազանդութեան պատմութիւնը, թէ ինչպէս անոնք փորձութեան ենթարկուցան օձին կրղմէ, նաշակելով Բարիի ու Զարի Գիտութեան Մառին պտուղէն, որովհետեւ անոնք ուզեցին աստուածանալ, բանի որ Մարդը բնութեամբ միշտ գտտած է ու տակաւին պիտի գտտի հասնիլ կատարելիութեան: Իրենց գերմարդ, կէս-աստուածներ դառնալու այդ նիգին մէջ, մեր նախածնողները

ինքնինքնին խզեցին իրենց Ստեղծիչին կամֆէն, եւ հետեւարար այդ անջատումով կորսնցուցին մասնիկ մը իրենց նկարագրի անուշութենէն եւ գեղեցկութենէն:

Իրենց գերմարդ դառնալու ձախող փորձով՝ Ադամ եւ Եւա կարեւոր մասնիկ մը կորսնցուցին նաև իրենց իսկ մարդկայնութենէն, որովհետեւ մենք կատարեալ կ'ըլլանք ա'յն ատեն միայն, երբ ամրողական եւ կատարեալ յարաբերութեան մէջ ենք Աստուծոյ հետ, եւ ո՞չ թէ երբ ուզենք դառնալ մենք մեր աստուածները, խզելով մեր կապերը նախ՝ մեր Արարչին, եւ ապա իրար հետ: Ադամի եւ Եւայի պատմութեան մէջ, Արգիլեալ Մառի պտուղը նաշակելէ եսու անոնք անդրադառնալ թէ մերկ էին, հետեւարար անմիջապէս փորձեցին ինքնինքնին ծածկել. անոնք հիմա գերմարդ, կիսաստուածներ դառնալու իրենց գերագոյն նիգին մէջ ոչ միայն ինքնինքնին խզած էին Աստուծմէ, այլ նոյնիսկ բաժնուած էին իրարմէ՛: Մեղքը իր հետ աշխարհի ու մարդկութեան բերաւ նոր սահմանում մը, մենք դարձանք սովորական մարդ արարածներ, որովհետեւ մենք զմեզ հեռացուցինք Անկէ՛ որ ստեղծեց ու կեանքի կոչեց մեզ, մենք արտավսեցինք մենք զմեզ Անոր սէրէն՝ որ սիրեց մեզ:

Մենք՝ «Միալական, մարդարարածներ ենք» խօսի ընտրութեամբ, կարծէք ձեւով մը խուսափած կ'ըլլանք Աստուծոյ մեզի տուած շնորհներն ու տաղանդները օգտագործելէ, ո՞չ միայն յօդուտ ուրիշներու՝ այլ նոյնիսկ մեզի համար: Երբեմն, մենք մեզ արդարացնելու համար, մեր մարդկայնութիւնը կը պատրուակենք, երբ բարկութեան կամ անտրամադիր մէկ պահուն վշտացուցած ենք սիրելի մը, եւ լոկ հպարտութեան պատճառով կը յամառինք անդրադառնալ մեր սիալին, միշտ կը կրկնենք նոյն

յանկերգը ըսելով, «Մարդ ենք, կը սխալին»:

**Մատթէոսի Աւետարանին մէջ,** Քրիստոս կը յայտնէ իր մարդկային բնութիւնը, որուն կ'ուզէ մեզմէ իւրաքանչիւրը քաժնեկից դարձնել: Ան եւս զանազան փորձութիւններու ենթարկուեցաւ, սակայն ոչ նման մեր նախածնողներուն. ան թէեւ ապրեցաւ մեղանչող մարդոց հետ, սակայն միշտ մնաց իր Հօրը հնազանդութեանը մէջ. որովհետեւ ան պէտք չուներ դառնալու իննիր աստուածը, կամ ուրիշ աստուած մը:

Մենք կրնանք այս աշխարհի վրայ մեր կեանքերը նմանեցնել անապատային ուղեւորութեան մը, նման մեր Փրկչին Քրիստոսի անապատի բառասնօրեայ շրջանին, լեցուն մեր իսկ աստուածները դառնալու փորձութիւններով: Ամէն կողմէն կը լսենք տեսակաւոր կանչեր, որոնց մեզ կը հրաւիրեն տէրը դառնալու մեր կեանքերուն, եւ տիրապետելու մեզ շրջապատող աշխարհին: Սակայն այս ընելով՝ մենք վտանգած կ'ըլլանք ոչ միայն մեր յարաքերութիւնը նախ՝ Արարչութեան հետ, ապա իրար հետ եւ ի վերջոյ մենք մեզի հետ, այլ առաջին հերթին մենք գլխաւորաբար վտանգած կ'ըլլանք մեր մարդկայնութիւնը: Մենք կատարեալ մարդեր կրնանք դառնալ այն ատեն միայն՝ երբ ներքնապէս կ'ընդունին թէ մեզմէ իւրաքանչիւրը իր մէջ ունի նաև Աստուծոյ նմանութիւնը:

Յառաջիկայ օրերու եւ շարաբներու ընթացին, հաւանաբար մեր ֆիզիքական ապահովութեան եւ կարիքներու կողին, կարիքը զգանք նաեւ շատ մը այլ բաներու, սակայն իւրաքանչիւր Քրիստոնեայի առաջնանական պարտականութիւնը պարտականութիւնը պէտք է ըլլայ ապահովել Աստուածային Սէրը, ու զայն դարձնել նպատակակտող կեանքին: Մեր

գլխաւոր մտահոգութիւնը պէտք է ըլլայ մենք մեզի ներշնչել այն զգացումը թէ Հայր Աստուծոյ հետ քնաւ պիտի չզգանք կեանքի մենութեան կոկիծը: Մենք պարտինք մտահոգութիւն միայն թէ ի՞նչպէս պիտի կարենանք մենք մեզի ներշնչել վստահութեան այն շերմացնող զգացումը, որ մեր կողզիացումին մէջ իսկ Աստուծած մեզ առանձին չգտնը: Ումանց համար գալիք օրերը կրնան շատ ապահովութիւն չներշնչել, սակայն եթէ բաշուրթիւնը ունենանք իրը Աստուծոյ զաւակները աղօթելու, եւ մեր բառերուն եւ մտածումներուն ընդմէջէն մենք զմեզ նուիրելու մեր Երկնաւոր Հօր, այն ատեն մեզի կը տրուի այդ անբացատրելի ներքին ոյժն ու ֆաջութիւնը դիմագրաւելու ամէն տեսակի դժուարութիւնները:

Այնպէս ինչպէս մեղաւոր մարդու մը՝ Արամի, անհնազանդութեան պատճառով՝ մեղաւորներու թիւը շատցաւ, նոյնպէս ալ մէկ անձի հնազանդութեան՝ Քրիստոսի շնորհիւ, արդարները պիտի բազմանան, կ'ըսէ Պողոս Առաքեալ՝ Հռոմէացիներուն ուղղած իր նամակին մէջ: Եւ ահա նիշդ այս հնազանդութեան ոգիին պէտք ունինք Մեծ Պահոց Քառասնօրեայ մեր այս ուղեւորութեան շրջանին, որպէս զի փոխանակ մեր, թերութիւններն ու սիսալները վերագրելու մարդկային մեր տկար բնութեան, այլ զօրացած Քրիստոսի օրինակով՝ դառնանք արժանի զաւակները Հայր Աստուծոյ, որուն պատկերին համաձայն ստեղծուած ենք, եւ այդպէսով կարենան Աւետարանի Մաքսաւորին նման արդարացած ու սրբուած սիրտերով՝ դիմաւորելու Զատկական արշալոյսն ու հրեշտակին, «Զէ աստ, այլ յարեաւ» միիրարող աւետիսը:

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ